

ԵԿԵՂԵՑԻՆ

Իմ առօրեայ ճամբուս բոլոր տեսիլքներէն
Գեղեցկադոյնն է անիկա.
Իր սրբատաշ կառոյցին մէջը քարեղէն
Յաւերժական լոյս մը զաղտնի կը բոցկլուայ:
Կը թուին տեսնել աչքերըս իմ ըլմայլահար՝
Հոյլ մ'ոսկեթեւ հրեշտակներու.
Ու դրան առջեւ կանդնած հսկայ սուրբ մը նիհար
Զոյլ աղօթքովն իր անլեզու...
Բայց տաւեղի մը սաստկօրէն թրթոռոն ահա՝
Երգը կարծես զորչ քարերուն մէջէն կու լայ,
Երբ վերջալոյսը կ'արիւնի.
Եւ սուրբեր հոն, իր լըսութիւնը խըզելով,
Բազկատարած կը ծնրագրէն հողեխըսով,
Ու ողբաձայն կը մըմնջն ըսու մը. « Անի՛ ... »:

ՅՈՅՈ

Ինչ որ քեղքէ յուսացի,
Երջանկութիւն չք բընաւ,
Իմ մանկութեանս արեւին
Ուրախութիւնն էր անբաւ:

Խունկն էր զարնան վարդերուն՝
Որ ծաղկեցան ճամբուս վրայ,
Անձրեւին երդն օրօրուն՝
Որ դեռ սրտիս մէջ կու լայ:

Զերմութիւնն էր կըրակին՝
Որուն ևս մօտը նստած,
Մըտերմացայ հայրենի
Վիշպներուն թեւարաց:

Շունչն էր՝ որուն մէջ հիմա
Կը զղամ ապրիլս հողեւին,
Երբ դողահար ձեռքիս վրայ
Վերջին շողիկն է մարած
Իմ մանկութեանս արեւին...

ԱՐՍԵՆ ԵՐԿՈՅ

ԻՐԻԿԱՅԹԻՆ ՆԵՐԱՇՆԱԿՈՒԹԻՒՆ

Աչա՛ւասիկ ժամանակն՝ ուր ցողունին վրայ սարսուռն՝
Մէն մի ծաղիկ զերդ բուրվառ, չողիացած՝ կը ցնդի...
Զայն ու բուրմունք մա՞ն կու զան իրիկնային սա պահուն,
Պարի նըման յորձանուտ, դիմապըտո՞յտ հեշտաղին...:

Զայն ու բուրմունք կը չիջին իրիկնային սա պահուն
Ու ջութակ մը սիրտի պէս կը հեծկըլտա՞յ ողբերգակ...
Պարի նըման յորձանուտ, դիմապըտո՞յտ հեշտաղին,
Երկինք տրոսում ու չըքեղ հանդըստարան մ'է համակ...:

Մինչ ջութակը սիրտի պէս կը հեծեծէ՛ ողբերգակ,
Միրտ՝ որ կ'ատէ մըթաղին անէութիւնն անսահման,
Երկինք տրոսում ու չըքեղ հանդըստարան մ'է համակ...
Վերը, արեւն է սառեր շառագնութեան մէջ արեան...:

Միրտը կ'ատէ՛ մըթաղին ամայութիւնն անսահման
Ու կը քաղէ յիշտակն հին հետքերուն անցեալի.
Վերը՝ արեւն է սառեր շառագնութեան մէջ արեան,
Այլ յուշտ՝ յաւէ՛տ կը ցորայ իմ սրտիս մէջ զերդ սըկի՛...
Թրպմ. ՄԱՐԻ ԱԹՄԱԾԵԱՆ

CHARLES BAUDELAIRE

HORLOGE DE L'ILE DE St. LAZARE

Horloge qui sonnes les heures sur le clocher de l'île
Qui fut celle des lépreux et maintenant d'un couvent,
Tu résonnes doucement sur la lagune tranquille
Par un appel troubant.

Tu sonnes les heures des Messes, et des Morts de ces Prêtres,
De la glorieuse Nation Martyre des Arméniens,
Venus sauver la langue qui pouvait disparaître
A Venise, de si loin.

Horloge, dans le silence quand tout dort et repose,
Tu semble la voix de ceux pour la Foi immolés,
Tu demandes une prière, et la fleur qu'on dépose
Sur les tombes oubliées.

Saint Lazare ! Lambeau d'une Patrie dispersée
Confié aux soins de ces Pères très pieux ;
Culture et tradition en toi sont conservées
Par les jeunes et les vieux !

MARIE NAZLE CORINALDI KEUTCHEIAN

Lido de Venise, 1 Août 1956